Թ. 6855 — 1893 ՆՈՅԵՄԲԵՐ 3 ՇԱԲԱԹ — 34 ԻՒՆԱՅԻՍ ՍԷՆԷ — ١٣١١ ژیمازیول اولی ٦ — Ն. 6855

ԱՊՕՆԷ ՊԷՏԷԼԻ

	Մէկ էյ	Ալիք տալէ
Իսթամպոլ իչին	80	40
Թաշրա իչին վէ պուրսաա բասմա իլէ կիտնէրէր	100	50

Ղազէթամըզ հաֆթատա իքի տէֆա եանի չարշէմպիհա վէ ճիւմա իրթէսի կիւնլէրի նէշր օլունուր։

Սահիպի իմթիյազ
ԿԱՐԱՊԵՏ Ե. ՓԱՆՈՍԵԱՆ

Մէրքէզ վէ էտիթէանէի
Պասլը Ալի ճատտէսինտէ 36 Նիւմէրօ

Մանզումէի Էֆքիար

منظومهٔ افکار
صاحب امتیازی و مدیر مسئولی
قره‌بت یانوسیان
مطبعه و اداره‌خانه‌سی
باب عالی جاده‌سنده ٣٦ نومرولی
دائرهٔ مخصوصه‌در

Direction du journal
MANZOUMEI EFKIAR
Grand' rue de la S. Porte. 36

30 ԲԱՐԱ 30



ԿԱՎԸՐՄԷՆՏ ՇԻՊԷՍԻՆԻՆ ԲԱՍՄԻ ՏԻՐ

ՄԷՔԵԱԹԻՊ

ՇԻԳԱԿՕ

ՍԷՐԿԻԻ ՈՒՄՈՒՄԻՍԻ

Շիգակօ մուխպիրի մախսուսսումուզ Ուրֆալեան չֆէնտի Թարաֆընտան իրսալինէ հիմէթ պույրուլան 25 Օգոստոս 1893 Թարիխլու մէքթուպ իլէ, բէսիմ տիր քի, մա մէմլեքէթինէ տէրճ իտէրիզ։

Շիգակօ սէրկիի ումումիսինտէ կէօրիւլէն ճէսիմ պինալարտան պէրիսի տախի Ամէրիգա էհալիսի նամընա եարըլան (Կավըրմէնտ շիպէսի օրուգ, սէրկիի ումումինին ֆապրիզալար տաեիրէսի իլէ պալըզլար տաեիրէսինին արասընտա, վէ (Լէյքմըշէֆընըն) ճիվարընտա պուլունմագտա օլարագ, աթիզ Բօմա վէ Եունանի ուսուլու մէյմարիեէսինէ միթապզգ պուլունմագտա, վէ 415 աեագ պօեունտա 345 աեագ էնինտէ օլուղու հալտէ, 3 1/3 տէօնիմ արազիի իշղալ իթմէքտէտիր։ (Կավըրմէնտ) շիպէսի ասրմըզ մէյմարիեէսինին էն բարլագ պինասընտան օլտուղու, պալեատ կէօրիւլէն բէսիմտէն անլաշըլաճաղընտան, պինա հագգընտա ուզուն պոյու պահս իթմէք լիքտէն սարֆը նազարլէ, պու պինանըն թէզեինաթը իլէ թէչհիր օլունմուշ հէրնէվի սէրկիսինտէն գարիլերինիզ մալիմաթ վէրմէք ճաեիզ տիր, (Կավըրմէնտ) շիպէսինի զիեաբէթ իթմէք իչին, սէրկիի ումումինին (Վուտէն-Այլէնտ) նամ մէշէլիկինտէն կէշէրէք, ճաբօնլուլարըն շիպէլերի արասընտան, վէ պիր ճաբօն քէօբրիսիս իւզերին տէն, հէր իքի թարաֆըն գանալարընը վէ շիմէնզարլարընը թէմաշա իտէրէք պու շիպէեէ կիրէրիզ, ֆագաթ պէօյլէ շիպէլերէ կիրիտիքտէ, էյ, պուրասրտա պիր շիպէ լմիշ տեեէրէք կէշիլէճէք մահէլ տէյել տիր։

Ինսանլարընը, մէքթէպլերէ կիտէրէք, ուլում ու ֆինուն թահսիլ իտէրէք, քիմի ճէրրահ քիմի ֆէնէնի մէյմարի, քիմի իլմի քիմեէվի, վէ սայիրէի ելտէ իթմէք իչին էսմիւրլէր վէ բարալար սարֆ իտէրլեր, հալպուքի սէրկիի ումումինին պէօյլէ պիր գաչ շիպէլերի տահա վար իսէտ, պու (Կավըրմէնտ) շիպէսի, տեեէպիլիրիմ քի, պիր մէքթէպին վէ պիր գօյէճին վէ հաթթա մնշհուր պիր բրօֆէսէօրիւն վէրէճէկի, վէ էօյրէտէճէկի ուսուլու մէթօտտան տահա ֆարգլըրը։

Շէօյլէքի պու շիպէնին հէր հանկի ճիհէթինէ կէզիլսէ մուխլագա հիսսէ գաբըլաճագ վէ էօյրէնիլէճէք պիր շէյ կէօրիւր, ադ չօգ սանաամ վէ սարը շէյլեր իւզերինէ մալիմաթը օլան պիր քիմսէ, սէրկիի ումումինին հէր հանկը պէօյիւք չիպէլերինէ կիրսէ, սաֆաթընա վէ իչինէ եազըն պիր շէյ կէօրիւպ անտէն իսթիֆատէ էտէր։

Պու պինանըն իւզերինտէ կէորիւնէն ճէսիմ գուպպէնին իչ թարաֆընտա օլան նէֆիս բէսիմլերի, պիր ատէմ թէմաշա իտէճէք օլուրսա, նէ տերէճէ ուսթալըգը չիզիլ տիկինէ հայրան օլուր։

Պու շիպէտէ կէնիշ պիր բոսթախանէ պուլունարագ, սէրկիի ումումինին բոսթախանէսի սաեըլմագտատըր։

Պու շիպէտէ պիր գաչ ատէտ տախի, բոսթա շըմէնտֆէր վալկոնլարը պուլունմագտա տըր քի, տիւնեատա, էն չաբուգ կիտէն բոսթա թըրէնլերինին մոտէլի օլարագ, սաամտա 100տէն 120 միլ գաատար եօլ քէսէն թըրէնլերտիր։

Ամէրիգանըն էսարէթ մուհարէպէսինտէն պագի գալմա սիլահ, վէ հէր նէվի միհիմմաթը հարպիեէնին, այրը այրը մոտէլլերի, վէ թապեա, թօր մոտէլլերի վէ ճալիպի տիգգաթ օլաճագ հարպ թագմըլարընը մոտէլլերի, պու բատտա վագ օլունմուշտուրքի, պունլարը մուֆասսալ եազմագ իչին, արգատան եազաճաքլարըմ մէքթուպա վագրթ գալմագ։

Ամէրիգա, արսլանտան մոտէլլեր եապանի հայմանլարընը, կէրչէքտէն տաղլարտա պուլունուեօրճասընա կէօրիւնմէլէրի, պալըգ մոտէլլերի, մատէն նիւմունէլէրի, չիմիգալ, վէ թիօճիգալ ասբլարը, միզ բոսգօբի մոտէլլերի, խարիթա վէ քիւրէ հեեէթլէրի, զարպխանէ մաքինալարը հէր միլլէթին սէրկիլերի նին նիմունէլերի, թէրզիլիք, վէ էլ հիւնէրի իշլերի, սապգ Ամէրիգա ճիւմհուրիեէթ բէյիսլերինին բէսիմլերի, վէ նիհաեէթ պիթիւն Ամէրիգա էհալիսի թարաֆընտան հէր նէ քի միւնասիպ կէօրիւլմիշ իսէ թէշհիր օլունարագ, բէք ճամեիպ պիր մէնզարէ թէշքիլ իթմէքտէ, վէ պու իսէ Ամէրիգալըլարընը շուկ 400 սէնէ զարֆընտա ուլիմու ֆի նուն սաեէսինտէ նէ տէրէճէտէ թէրագգը իմտիքլերինին պիր նի չանէսի սաեըլմագտա տըր։

Կէլէճէք մէքթուպումիզ իլէ, սէրկինին տիկէր պիր շիպէսինի տահա զեեարէթ էտէճէյիզ ամմա, պիլմէմ քի հանկիսի օլաճագ տըր։

ՏԱԼԻԼԻԵԼԷ

Ավթրիա վէ Մաճարիսթան տէվլէթի թարաֆընտան, իսթիշարէ օտասը մուավինլէրինէն սատ. Մուսթաֆա Շէքիպ պէյ էֆենտի իթա օլունան իշինճիւ բիւթպէտէն Ֆրանսուա Ժոզէֆ նիշանընը, միրի միւ ամլէյէ ճանիպինտէն գապուլ, վէ լէտէլիճագ, թալիգի խուսուսունա պիլիսթիյդան միւսատէի Սէնիյէի ճէնապը Բատիշահի էրզան պույրուլմուշ տուր։

—Թուղանտան Տէրսաատէթէ կէլմէքտէ օլան, 460 թանէլաթօլուգ պուղատայ եիւքլիւ պիր սէֆինէ, տիւն սաաթ 3ոէ Դարդանելունտա գարաեա տիւշմիշտիւր։

Իտարէի թախլիսիեէ մէէմուրլարը թարաֆընտան, սէֆինէ իչինտէ պուլունանլարընը թախլիսի զըմբընտա ֆէվգէլատէ չալըշմըշլար, վէ սէֆինէնին բէյիսի իլէ 9 նէֆէր թալիֆէ քէնտի ֆիլիդալարընա պինէրէք, գարաեա կէլմէք իւզրէ իքէն, տալկանըն շիտատէթինէ սանտալ տէվրիլմիշ օլմասըյլա, լտարէ մէէմուրլարը, քէնտիլէրինի տէնիզէ ատմաղլէ, 9 քիշինին պիր նէֆէրինտէն մասատասը սալիմէն թախլիս իտիլմիշլէրտիր։

—Տիւնքի կիւն սաաթ 8 պուչուգտա, չէհրիմիզտէ, պիր պիրինի միւթեազըպ, խաֆիֆ սուբէթտէ իքի տէֆա զելզելէ վուգու պուլմուշ տուր։

—Բումէլի տէմիր եօլարը թահվիլաթընա իսապէթ իտէն իքրամիեէ, վէ ամօրթիսմանլարընըն թէէտիեէսի զըմբընտա, շիմալիեէ տէկին վէրիլմէքտէ օլան 100տէ 58ին 100տէ 72նէ իպլաղը հագգընտա, Յուեեունու Ումումիեէ մէճլիսի ի տարէսինտէ, իթթիխազ օլունան գարարը, տաեինլէրին էքսէրի թասվիպ վէ գապուլ իթմիշ օլտուգլարը հալտէ, իթալեալը տաեինլէրէ վէքեալէթէն, Բօմա թիճարէթ օտասը մուխալիֆէթ կէօսթէրիպ, պիր մէճլիս ագտ վէ ճէմինէ գարար վէրմիշ իտի։

Մէճլիսին ալաֆրանկա թըշրինի սանինին 12սինտէ ճէմի մուգարրէր պուլունմուշ օլտուղունա մէպնի, պագը իսթիխպարա նազարէն, մէճլիս թօբլանըպ, միւզաքէրաթ տան սօնրա գարարը մէզքիւր գապուլ օլունմուշ, վէ տիկէր բիվեէթէ կէօրէ, մէճլիսին ճէմի քեանունի սանիի էֆրէնճինին 12սինէ թէէխիր օլունուպ, մէճլիսի մէզքիւրտ պիլճիմվէ իթալեալը, էսհամը Օսմանլիեէ համիլլերինին էսհամլարընը, պիր պանգաեա թէվտի իլէ համիլ օլտուգլարընը միպէեին, ալաճագլարը մագպուզ իլմուխապէրինի իրաեէ իթմիքլերի հալտէ հազը պուլունմալարընա, վէ իթալեալը օլմաեանլարընը գապուլ օլունմամասընա գարար վէրիլմիշ տիր։

—Դալսէրիյեէ թապի Զինճիտերէ գարիեէսի միւթէմէքքինլերինտէն, Դարագաշ օղլու Անասթաս վէֆաթ էյլէեիպ, մանասթըր մէքթէպինէ 300 լիրա, վէ տիկէր Բում մէքթէպլերինէ տախի 500 լիրա թէրք էյլէտիկի կիպի, Զէնճիտերէ գարիեէսի Իսլամ մէքթէպինէ 25 վէ Դալսէրիեէտէ պիր Իսլամ մէքթէպի ինշասընա տարֆ օլունմագ իւզրէ 100 լիրա միւթեաբրըքվզա թէսլիմ օլունմաղլ, ասհապը համիեէթտէն ճէմ օլունան իանաթըն, մէպլաղը մէզքիւրէ գամվը իլէ, Դալսէրիեէնին Սիվաս գարտուսու նամ մահէլտէ կիւզել պիր պինա եարըլմըշ օլտուղու մահէլինտէն պիլտիրիլմիշտիր։

—Տիարպէքիր վիլայէթի ճէլիլէսի տավա վէքեալէթինէ, մահէլի տավա վէքիլլերինտէն, Պօղոս էֆ. Թայեին օլունմուշտուր։

—Իւսկիւտար վէ Դաուրքէօիսու զումրանեասընը, պիր իքի կիւնէ գատար, միշթերիլէրինէ սու թէզվիրինէ պաշլատաճաղը խապէր ալընմըշտը։

—Օրման վէ մատէն վէ զըրաաթ նէզարէթի ալիհէսինին սոն ալթը այլըգ վարիսաթընը, սէնէի սապզգընա նիսպէթլէ, 48 պին լիրա ֆազլա զոհուր էյլէմիշ օլմասընա մէպնի, նէզարէթին, սէնէի հազրէ պիտատէսինէ, պազը մէսարիֆ թէսվիհէթէն, 16 պին լիրա զամը միւթեսավվէր օլտուղու Մանիթէօր եազրեօր։

—Օն եէտի պին զուրուշ իսթիթլաս իտէրէք, ֆիրար էյլէմիշ օլան, Բէրլէրէ զըրաաթ պանգասը մէէմուրու Հագգը պէյ, Սէլանիքտէ թուքթուլարագ, Բէրլէրէեէ իյսալ իտիլմիշտիր։

—Պրուսանըն նամազկեահ մահէլլէսինտէն Էյմէր նամ շախս, վալիտէսինի ճէրհ վէ զաթլ էյլէմէքլէ, մէրզում տէրտէսթ օլունմուշ տուր։

—Սազըզ լիմանը իմթիեազընը իսթիտաա իտէն սաատ. Ապուտ էֆենտի կէչէն ճիւմաա էրթէսի կիւնիւ Շուրաեի Տէվլէթէ կիտէրէք, իսթիտասը հազգընտա, պազը կէօնա իյդահաթ վէրմիշտիր։

Փագաթ Շուրաեի Տէվլէթ, Մ. Իլեասգօնուն օլ պապտէքի միւրաճաաթընը պիթթէրվիճ, մազպաթասընը օնա կէօրէ թանզիմ էյլէմիշ օլտուղունտան, պու իքի բազընը թէտգիգի թէքեալիֆի, Պապը Ալիճէ իճրա պուրուլաճագտըր։

—Դալաթատա Ալէքսիեատի խանընտա մուզիմ, գօմիսիօնճու Ժազ Ասատուրեան էֆենտինին 70 լիրա եի միւթեճավիզ պէտէլի օլան էշեասընը տօլանարըմալարընտան տօլաեի, մաղնունու ալէյհիմա պուլունան, Դալաթատա Մահմուտիեէ ճատտէսինտէ սաքին, տէմիր թիւճարընտան Թուսիկ վէ Ներսէս էֆենտիլէր հագլարընտա, տաեիրէի աեիտէսինճէ թահզըգաթը իսթինթազըյէ իճրա զըլընմագտա իտուկի իշիտիլմիշ տիր։

—Դուզիունճուգտա սաքին էր զըրուսլու Միքայէլ էֆենտինին իւչ եաշընտա պուլունան զըզը, բէնճշէպիհ կիւնիւ, գաղաէն էվին ի քինճի գաթընտան սօգաղա տիւշէրէք վէֆաթ իթմիշ տիր։

—Արնավուտ քէօյիւնտէ, 60 եաշլարընտա պիր էրմէնի համմալ, արգասընտա պիր եիւք քէօմիւր պուլունտուղու հալտէ, եօլտա կիթմէքտէ իքէն, աեաղը գաեըպ եիւղիւ իւսթիւնէ տիւշմիւշ, վէ պաչը պիր թաչա թէսատիֆ իտէրէք ֆէնա հալտէ եարալանմըշ, վէ օտասընա նազլ օլունմուշ իսէտ ալտըրը եարատան վէֆաթ իթմիշ տիր։

—Շէհրիմիզտէ նէչը իտիլմէքտէ օլան, Վիզանթիս դաղէթասընըն սահիպի իմթիեազը օլուգ. 50 սէնէտէն պէրու, ալէմի մանթպուսթատա նէչրիեաթը դալէմիեէսիյլէ մէշհուր օլան Տիմիթրաքի էֆ. ճիւմաա էրթէսի կիւնիւ վէֆաթ իթմիշտիր։

—Իլթիսազ խաթթարը ինչաաթ գումբանեասընը, խազինէի ճէլիլէսէն, պագըյէերի մաթլուպու օլան 35 պին լիրանըն թէսհիլի թէէտիեէսի զըմբընտա, պանքէր Մ. Բավլէ Սթէֆանօվիչէն, 60000 լիրա իսթիզրազ օլունդազլունու Լէվանթ եազմըշտը։

—Մէէմուրիեէթի մախսուսէ իլէ, չէհրիմիզէ կէլմիշ վէ ախիրէն Բարիսէ ավտէթ իթմիշ օլան տօգ. թօր Շանթմէս էֆենտիեէ իմթիեազ նիշանընը, ալթուն վէ կիւմիւշ միտալեալարը իհսան պույրուլմուշ տուր։

—Շեեան պույրուլան միւսաատէի Սէնիեէի հազրէթի Բատիշահի իւզերինէ, Ինկիլթէրա սէֆիրի սրը Գլարֆօրտ ճէնապլերի, բէֆագաթընտա, ախիրէն Տէրսաատէթէ կէլմիշ օլան, Ինկիլիզ իւմէրալի պահրիեէսինտէն ամիրալ սրը Ճոն Գուսրել պուլունտուղու հալտէ, էվվէլլի կիւն, Թօրգաու սէրալը Հիւմայունու տախիլինտէ քեային էսկի սիլահլար մէօղէսինի զիեարէթ իմմիշէր, վէ էսնայի զիեարէթտէ օլման մատէն վէ զըրաաթ նազրը, Սէլիմ Մէլհէմէ էֆենտի հազրէթլերի տախի հազը պուլունմուշտուր։

—Դաուրքէօիունտէ սաքին, գունտուրաճի Ստեփան, բազար էրթէսի կէճէսի, Դալաթատա Տօղրու եօլտա, Եունան թէպասընտան Մանօլուն պալօզունա կիտէրէք, պիրազ սօնրա, սէրվիթօր Վէրժինի եանընա չաղըրըպ, կէլմէք իսթէմէմէսինտէն տօլայի, մէզպուրէի պուչագլէ սոլ գօլունտան, վէ սէրվիթօր Վասիլին տախի սաղ գօլու իլէ գաչընտան եարալաեարագ գաչմագտա իքէն, մէմուրիյն թարաֆընտան թուքթուլարագ, իֆատէսինէ միւրաճաաթ օլունտուգտա, քէնտիսինին տախի, պալոզճի Մանօլ, վէ Վէրժինի թարաֆընտան ճէրհ օլունտուղունու սեօյլէմէքլէ, անլէր տախի թուքթուլարագ, Պէյօղլու միւթեաարրըֆլըզընա իյդամ զըլընմըշլար տըր, Ատեփանըն եարասը թէհլէքէլի իմիշ։

Մանզումէմիզին 1 նիւմէրօտան 2100 նիւմէրօյա գատար, վէ հէր պիր 300 նիւսխէսի պիրլիքտէ ճիլտ լէնմիշ, եանի ճէման 7 ճիլտ օլտուղու հալտէ ֆիրուխթ ոլունաճագ օլտուղունտան, թալիպի օլան զաթըն մաթպաամըզա միւրաճաաթ Իյլէմէսի իլան ելունուր։

ԹԷՊՏԻԼԻ ՀԱՎԱ

(6854 Նէոֆերօդան մասպա)

Լինսան թանըմաղը պիր մահէլլոռ թէբլիֆսիզ պիր տօսթ խանէսինէ վասըլ օլուր իսէ, նէ՛ մերթէպէ մէճմուն վէ մէսրուր օլաճաղընը վէ եօրղունլուգ ալըպ բահաթ իտէճէկինի հերքէս թէֆէքքիւր ի տէպիլէճէկինտէն օլ պապտէ պունտան զիեատէ պիր չէյ սեօյլէմէքլիկէ հաֆէթ կէօրէմէեէրէք, եալընը չու գատաբ սեօյլերիզ քի, հէմշէհրիմիզ Քէչկէքեան Յակոբ էֆէնտի, պիր չօգ նամիղաճլըգ չէքիպ, վէ Պիլէճիկին հավասը իսէ սրհհէթի վիճուտիյէսինէ զիյատեսիյլէ եարատըլընը կէօրսիւսրհհէթի վիճուտիյէսինէ զիյատեսիյլէ եարատըլընը կէօրսիւկիւնտէն, էն զիեատէ հավատաբ, վէ խալի պիր մահէլլինտէ քէնտի մի զաճընա մուվաֆրգ սուրէթտէ պիր խանէ ինչա իթտիրէրէք. վէ պիրատէրի Աբթին էֆէնտի իլէ պիրլիքտէ պիր իրտամէթճի իլէ զայլէսիզճէ պիր իմբարը էվգաթը, զայլէլի վէ թէլալը պիր էօսքէ թէրճիհ իյլեեէրէք. թուրլուգ, գօղա վէ պէօճէք թօխուսմուս իչի վէ ախզուլիթասըյլա իշթիրալ իյլէմէքտիր, վէ հաթթա չու սօն պիր գաչ սէնէ զարֆընտա, պէչ ալթընէֆէր տահա հէմշէհրիլէրիմիզ օրատա տիքքան աչարդ մանիֆաթուրա իշիյլէ մէշղուլ օլմազտա տրրլաբ քի, պիր գաչընն ֆամիլեասը տաֆսի պէրապէր իմիշտիր. վէ զանն իթթերիզ քի, հէմշէհրիլերիմիզին սաեըսը եավաշ եավաշ օրատա տաֆսի արթաճազտըր.

Պիլէճիք հաղընտա տաֆսի պիզիմ զանն ու իթիգատըմըզ եանլըշ չըզմըշրը, պիզ Պիլէճիկի տահա զիեատէ ճէսիմ վէ բարլաղ պիր մահէլլիր զանընտա պուլունմազտա իսիք, հալպուքի, հազրգաթի հալտէ, կէրչի քէօյ տէկիլ իսէտէ, չէհիր տաֆսի տէկիլիր, պինէն ալէյհ պիւեիւճէք պիր գասապտիմէքտիր, լաքին, չըմէտքիէր սահեսինտէ կիւնտէն կիւնէ քէսպի ճէսամէթ վէ սէրվէթ իտէրէք, ազ վազրթտան պիւեիւճէք պիր չէհիր հալինի քէսպ իտէճէկիտ չիւբհէսիզտիր, վէ պու թարադգը վէ մասմուրիյէթէտէ, գօղա վէ իբէք մահուլունուն քէսրէթի վէ էհէմմիյէթի պիւեիւք պիր վապէսթէ օլաճաղտըր, զաթէն չիմտիտէն հաֆթատա իբի կիւն եանի բէնճէնպիհ վէ ճիւմաա կիւնէրի, կէնիշ վէ միանարպէթլի պիր խանտա միզան գուրուլարագ պիւեիւք գօղա վէ իբէք ախզուիթասը օլտուգտան պաշգա. ճիւմաա իրթէսի կիւնէրի տաֆսի գարուտան անճագ իբի սաաթ մէսաֆէտէ օլան վէ Քիւրեիւ թէսմիյէ օլունան մահէլլտէ միզան գուրուլուպ պազարը օլտուղունտան, մէզքիւր իշ վէ ախզուիթա իլէ մէշղուլ օլանլար, օրատան օրաեա վէ հաթթա Պուրսա եա գօշմազտա, վէ Իսթանպոլ իլէտէ հէր կիւն վէ հէր վագրթ մուխասլրէթ իթմէքտէտիրլեր.

Պիլէճիք տաղլար թէբէսինտէ ի սէտէ, վագթիյլէ հէրնէ սէպէպէ մէպնի իսէ, տաղլարըն պինազիր թէբէլէրինի վէ հավատաբ մէվզըլարընը պըրազըպտա չուզուրլարա տէրելէր իշինէ չէքիրմիշլէր տիր քի շիմտի օրասընա էսկի Պիլէճիք խամի վէրիլմէքտէտիր, վէ կէրչի եէնի Պիլէճիք էսկիսի իլէ պիրլէշմիշ խէտէ, եէնիտէն շէնլէնմէքտէ օրան մահէլլէրեր, բէք կիւզել մէվզելէրտէ օլտուգլարընտան, հիւքիւմէթ գօնաղը, վէ օթէլլեր վէ էմնալի լաեըգը խանլար վէ գօղա ֆապրիգալարընը չօղու, պու եէնի Պիլէճիքտէ պուլունմազտատրը.

Պիզ քի եօճուլուգ խուսուսունտա. հատտէն զիեատէ հէվէսլի, մէքազը, զայրէթլի վէ ճէսարէթլի օլտուղումուզ հալտէ, ալտրըզմըզ մալիմաթտան ճէսարէթիմիզէ խալէլ կէլտիկինտէն, վէ հալէա տիղլէրիմիզտէ պուլունան տէրման սրզլըգտա պիր սէպէպ օլտուղունտան, աչաղը չարչըեա ինմէեէ եանի եօգուչլարտան աչաղը ինիպտէ էսկի Պիլէճիկի կէօրմէկէ ճէսարէթ իտէմէեէրէք սարֆը նազար իթմէկէ մէճպուր օլմուչուզտուր. վէ հաթթա, պիզիմ քիլիսէ ղվէ մէքթէպ պիր եօգուչ իւզերինտէ վազը օլուպ, վէ Դաթօլիք քիլիսէսի իսէ անլէրտէն տաֆսի աչաղընտա պուլունտուղունտան, ինիպ զիեատ բէթ իթմէքլիքտէ խայլիճէ կիւճլիք չէքմիշիզտիր, հալպուքի էհալի ալըշմըշ օլտուղունտան, ատթա տիւղ սազազլարտա կէզէր կիպի քէմալի սուհուլէթ իւզրէ ինիպ չըզմազտա տրրլար.

Նէֆսի Պիլէճիք անճագ իբի պինխանէ գատաբ սէքէնէտէն իպարբէթ օլուպ, պունլարտան ալթը եիւզ խանէսի Հայ, 180 խանէսի Դաթօլիք վէ պազբը տաֆսի Իսլամտրը.

Միլիյէթ վէ ինզեհէպ ճիհէթլերինտէ մէտհէ չայեան պիր թէրպիյէ վէ նիւաղիշ իւզրէ պուլունմազտատրրլար, Իսլամ վէ Խրիսթիեան միեանընտա գաթան միթէհասսպլըգ էսէրի կէօրիւլմէքտէ վէ սէօյլենմէքտէ տէկիլ տիր. օն իբի գրթա գօղա ֆապրիգասը պուլունուպ, պունլարտան 6 գրթասընը, Հայլարը 4 գրթասընը Դաթօլիքլեր վէ 2 գրթասընը տաֆսի Իսլամլար իշլէթմէքտէտիր, պիր պապ ճէսիմ վէ մունթազամ ֆապրիգատա, պօշտա գալտրըղընտան սաթլըգտրը տէնիլմէքտէտիր.

Պիլէճիքտէ պիւեիւճէք իսթիւգաբալը վէ մունթազամ պիր չարչը պուլունմաեբպ, էօթէտէ պէրուտէ գարմազարըշ սիւքքանլար վարտրը, ֆագաթ, մըգտարը քիֆաեէտէ հէրչէյ պուլունմազտատրը, վէ ալէխուսուս պիր գաչնէֆէր թապիպ վէ իբի պապ տաֆսի էճզաճը տիւքքանը պուլունմազտատրը քի, բէք էլզէմ պիր չէյ տիր.

Պիլէճիքտէ պունտան ազ վազրթ էվվելլերի պիր միւտիր պուլունուպ, ոսնրատան գամազամըզ չէրէքինէ նաեիլ պուլրուլմուշ, վէ չիմտի իսէ, միթէսարրրֆիզգ չէրէֆիյլէ միւֆթէխիր պուլունմազտատրը.

Սապրգ միթէսարրրֆ Ֆուատբաշա հազրէթլերի Հայեանը թէշէքքիւր պիւեիւք էսէրլեր պրազմըշտրը, զիբրինի կէչիկիմիզ կիւզել պիր չօսէնին ինչասըյլա, մէմլէկէթի իհնա իյլէտիքտէն պաշգա, հիւքիւմէթ գօնաղընը միքէմմել սուրէթտէ թամիր ու թէճարիա իթտիրմիշ, վէ իթթիսալինտէ, զաեէթլէ չիրին վէ եալտրըղար իլէ միւզեյեէն Համիտիյէ իսմի չերիֆիյլէ միշերրէֆ պիր ճամիի չերիֆ ինչա իթտիրտիկինկիպ, զա եէթլէտէ չիրին վէ տիշքիչա պիր պաղչէ թէրթիպ վէ թանզիմ իթտիրմիշտիր. լաքին էսէֆ օլունուր քի, Պիլէճիքտէ, մէզքիւր պաղչէտէն պաշգա հիչ պիր թէնէզզիհ մահէլլի պուլունմատըղը հալտէ, էհալիսի ալըշմըշ օլմատըղընտան, ֆամիլեալը վէ եախօտ ֆամիլեասը կիտիպտէ, մէզքիւր պաղչէտէ պիլէ թէնէզզիհ իյլէմէքտէ տէկիլտիր.

Պիլէճիք էհալիսի ալէսսէվիյէտ չալվար վէ սալթա կիեինմէքտէ օլուպ, սէթրի բանթալօն կիեէկլէր բէք ազ տըր, վէ Խրիսթիեան գատընլարը իսէ սօգալա չըգտրգլարընտա պաշլարընա չարչաֆվարի սիեահ պիր չէյ ալմազտատրրլար, նէ Իսլամ վէ նէտտէ Խրիսթիեան գատընլարը չարչըեա պազարա չըգպտա սիւս սաթմազտա վէ եախօտ ախզուիթա իթմէքտէ տէկիլտիրլեր, ֆագաթ Հայլարտա նամահրէմ սագլամազ ատէթի տաֆսի պուլունմատըղընտան, քիլիսէսի եէ, համմամ, վէ տօսթ ու ահպապա վէ չէյմէեէ վէ պաղա պաղչէեէ. եիւզլերի աչըգ օլարագ սէրպէսթճէ կիտիպ կէլմէքտէ, վէ էրքէքլեր իլէ գօնուչմազտատրրլար. Խայլիճէ կիւզել վէ կուսթօլու էվլեր վէ էշեալար պուլունմազտատրրլար, վէ պաղը ճիհէթլերտէ ալֆրանկալըգ էսէրլերի տաֆսի կէօրիւլմէքտէ իսէտէ, պու էսէրին Հայլարտան վէ Իսլամլարտան զիեատէ վէ էվվել Դաթօլիքլեր իզերինտէ կէօրիւլմէկէ պաշլատրը անլաչըլմազտատրը.

Պիլէճիքտէ տաֆսի սուեու չէշմէլէրտէն գատընլար թաչըմազլըգ, վէ չէյմէլէրտէ չամաչըր եըգամազլըգ ատէթի վարտրը.

Հէր նէ գատաբ քէնտիլեր հօշնուտ օլուպ վէ միւֆիտ ատտ իյլէմէքտէ իսէլէրտէ, պիկիր էֆքեաբ ու իթիգատըմըզդա գաբրը պիր ուսուլ վարտրը, չէօյլէ քի, կէնճ գըղլար, սապահլաեըն էրքէնտէն իշ գամբանալարը վուրուլտուղու կիպի ֆապրիգալարա գօշարագ եէվմիյէտ իչէր պէչէր վէ եախօտ օնար զուրուշ գազանտըգլարը կիպի, ինչէ գարբլար տաֆսի, քիմիսի սահիհէն լհթիեաճլարընտան, վէ քիմիսի տաֆսի թամամալարընտան նաչի, չօճուգլարընը պըրազարազ մէղքիւր ֆապրիգալարա գօշմազտատրրլար, տիմէքտիրքի, իշլէմէքտէ օլան 12 ֆապրիգատա, իւսթ իւսթէ էլլիշէր իշճիտէն, եէվմիյէտ ալթը եէտտի եիւզ գըզ վէ գարը կիտիպ չալըշմազտատրրլար, վէ պիթթապի չոճուգլարընը Թալիմ ու թէրպիյէեէլերինէ լաեըգըյլա պազամամազտատրրլար, պու զարար իսէ պիզիմ հիսապ վէ իթիգատըմզճա, ալտրգլարը իւճրէթտէն եիւզլերճէ տէրէճէ զիեատէ սաեըլա սեզատրը. վազատա ֆապրիգալարտա գըզլարընը վէ գարբլարընը չալըշմասը, ֆապրիգաթօրլար իշին պիւեիւք պիր մէնֆաաթ տիմէքտիր, չիւնքի, այնի իշ, այնի իւճրէթ իլէ էրքէքլերէ իշլէտմէզլեր. լաքին, ումումուն մանէվի մէնֆաաթընը, պիր ուֆագ թազրմընը մէնֆաաթընա գուրպան իթմէքտէ, գաթան քեաբը ազբլ տէկիլ տիր.

Պիզիմ էֆքեաբըմըզճա, տէկիլ եալընըզ պիզտէ, հաթթա թէքմիլ Էվրօպատա վէ Ամէրիգատա, պու ուսուլ, եանի գատընթաեիֆէսինին ֆապրիգալարտա չալըշմասը ուսուլի, ճէմիյէթի պէչէրիյէենին տէկիլ ֆաեիտէսինի իլլա մուզաեիլի օլարագ, մատտի վէ մանէվի խարապընը մուճիպ օլմազտա օլտուղունտան, միւքին օլուպտա միլլէթլէր վէ տէվլէթլեր, պունուն մէնինէ չալըշսալար, ճէմիյէթի պէչէրիյէեէ վէ ախլէազը հասէնէեէ պիւեիւք պիր խըտմէթ օլուպ վէ պիւեիւք պիր ֆազիլէթ իշլէմիշ օլուրլար. Էմմա ֆապրիգաթօրլարա թօգունուր իմիշ, վարընն թօգունսուն, անլէրտէ քէնտի հիսապլարընը օնա կէօրէ թուլթարլար, վէ մէսարիֆլէրինի, էմթաա ու էշեալարընը զըյմէթլերի իզերինէ օ նիսպէթտէ զամմ ու թէվզի իթմէկէ մէճպուր օլուրլար, վէ ազ վազրթտան եինէ հիսապլարը տօղրուլուր, վէ ճէմիյէթի պէչէրիյէեէ պիւեիւք պիր մազարրաթ թօխուսմունտան գուրթուլմուշ օլուր. Ճճապա պիր կիւն պու արզու վէ պու իտտիամըզդն հազգլը օլտուղու անլաչըլըպ վէ իճրասը կէօրիւլէպիլէճէ՞քմիտիր, եօգսա պիր խէեալաթ հալինտէ՞մի զալաճագտըր, պիզ պիր իմանը զալի իլէ իտտիա իտէրիզ քի, մէտէնիյէեթ իլերու կիտիպ, վէ խալը ու չերրի թէֆքիրիդէ միւզթէտիր օլանլար, վէ ֆուգարաեը վէ ճիւհէյլաեը ինսաֆ իտիպ աճըեանլար չօղալտըգճա, միւթլաղա պիր կիւն կէօրիւլէճէքտիր, էմմա, պիզ կէօրէմէեէճէեիզ, չիւնքի տահա խայլիճէ վազրթա միւհթաճ պիր մէսէլէ տիր, չիւնքի մէտէնիյէեթին սօն ատրմլարընտան պիրի տիմէք տիր.

Նասըլ քի սեօյլէտիք, Պիլէճիկին պիւեիւք իշի վէ ախզուիթասը գօղա վէ իբէք իւզերինտէ տեօնմէքտէ օլտուղունտան, սահիպ սէրվէթլէր տահի պաշլըճա անընա մեշղուլ օլմազտա տրրլար, վէ կէրչի կիեինտիքլերի շալվար վէ եէմէնի տիր էմմա պիզիմ շիք պէյլերտէն վէ էֆէնտիլերտէն զիեատէ վէ չօղ զիեատէ իշ պիլմէքտէ, վէ սէրվէթ իլէ իթիպար բէյտա իյլէմէք տէտիրլեր, նա՞սըլ քի, պու կիւն տուզինալար իլէ միւթէպէր զաթլարը պուլունմազտատրը.

Վէ ֆուգարա վէ էանաֆ թաղըմարընա կէլինճէ, սայլի հիչ պիր պօշ ատէմ պուլունմազտա օլմաեըպ, քեաֆֆէսի պիրէր իշ իլէ վէ եախօտ պաղ վէ պաղչէ իլէ մեշղուլ պուլունմազտատրը. Վէ էկէրչի ազ գազանմազտատրրլար, հալպու քի պուրասը կիպի, պիր չօգ հավայի մէսարիֆլէրի վէ իյլու իշլերի օլմատըրընտան ազտա մէսարիֆ իթմէքտէ, վէ գանաաթ իւզրէ կէչինէրէք պիզտէն չօգ բահաթ էօմիւր կէչիրմէքտէտիրլեր, հէլէ ֆիքիրլերի վէ գալալերի բէք բահաթը, չիւնքի, պուրատա օլտուղու կիպի հէրքէս սիւս, տարաթ, վէ նիւմայիշ իսրաֆը բէգազէթինէ էսիր օլարագ, վէ պիր պիրինի ալտատրպ տօլանտըրաճագ, կիւնտիւզ բահաթընը վէ կիճէ ուլգուսունու զայպ իյլէմէքտէ տէկիլտիր. Էն պիւեիւք ալիմլերին գավլինճէ, էն պիւեիւք սէատէթի հալին էսասը գանաաթտըր, վէ Պիլէճիք էհալիսիտէ հալէա պու կիւնէ գատաբ մէզքիւր ագբլաբլըգ թարիգինի թուլթուշ տուր.

ՄԷՔԵԱԹԻՊ

ԹԷՔՓՈՒՐՏԱՂԸՆՏԱՆ

Թէքֆուրտաղը անվայը բիւճճարիեեռ հազգընտա մալիմաք

... Միւէլլիֆ.

Էտիրնէ վիլայէթի ճէլիլէսի սալնամէսինտէն ալարագ 1307 սէնէսի մալիեէսինտէ, Թէքֆուրտաղը ահվալը Թիւճճարիեէսի հազգընտա, գարիուները քիրամընըզա պէր վէճհի աթի արզը մալիմաթ օլունուր.

Լիման Խտարէսի

Զիքը օլունան 1307 սէնէսինտէ, Թէքֆուրտաղը լիմանընա 60,609 թօնէլաթօ ճէսամէթինտէ, Տէվլէթի Ալիեէեի Օսմանիեէ սանճաղընը համիլ 1,718 ատէթ վաբօր վէ եէլքէն սէֆայինի. վէ 20,558 թօնէլաթօլուգ 19 ատէտ Ալմանեա, վէ 24,397 թօնէլաթօլուգ 51 ատէտ Ինկիլիզ. վէ 24,397 թօնէլաթօլուգ 3 ատէտ Տանիմարգա. վէ 25,228 թօնէլաթօլուգ 49 ատէտ Ֆրանսըզ վաբօրլարը. վէ 56798 թօնէլաթօլուգ 387 ատէտ Եունան վաբօր վէ եէլքէն սէֆայինի, վէ 36 643 թօնէլաթօլուգ 3 ատէտ Հօլանտա վաբօրու վէ 2.519 թօնէլաթօլուգ 7 ատէտ Իթալիա վաբօր վէ եէլքէն սէֆայինի վէ 54,632 թօնէլաթօտա 18 ատէտ Սիսամ եէլքէն սէֆայինի, վէ 929 թօնէլաթօտա 1 ատէթ Ռուսիա սէֆինէսի քի ճէման 2,256 ատէտ վաբօր վէ եէլքէն սէֆինէսի կէլիպ, պունլար 306,339 թօնէլաթօեա պալիզ օլմուշ տուր.

1307 սէնէսի զարֆընտա Թէքֆուրտաղը թէլէկրաֆ իտարէսինտէ 4,924 ըէսմի վէ 4,752 զայրի ըէսմի մէրսուլաթ վէ 3.913 ըէսմի վէ 4,587 զայրի ըէսմի մէվրուտաթ օլմուշ տուր.

Սէնէի մէրգումէ ռուսումաթ իտարէսինտէ, 221,504 զուրուշ իտխալաթ վէ 171.043 զ. իհրաճաթ վէ 176.793 զ. սարֆիեաթը տախիլեէ վէ 862 զ. ըէրաքէնտէ քի, ճէման 570,204 զ. հարլաթ օլմուշ տուր.

Թէքֆուրտաղը տուլունը ումումիեէ իտարէսինին 733,146 զ. վարիտաթը վէ իտարէ թարաֆընտան 696,054 գըյէ վէ թիճճար թարֆլարընտան 1.121,565 քի ճէման 1.817,619 գըյէ թուզ՝ ճէլպ օլունմուշ վէ 82,256 գըյէ արգ վէ 525,231 գըյէ համբ իմալ օլունմուշ վէ մահալը ախիրտէն 108,416 գըյէ իսբիրթօ կէլէրէք. տիեարը էճնէպիյէեէ 36,191 գըյէ չարպպ իմբար օլունմուշ տուր.

Թէքֆուրտաղը գասապասընտա 16 պարկիր գուվվէթինտէ պիր վէ 8⅓ պարկիր գուվվէթինտէ պիր քի ճէման իբի տազիզ ֆապրիգասը օլուպ, պունլարընը պիրինտէ սէնէվի 641,025 գըյէ վէ տիկէրինտէ 384 515 գըյէ հընթա թահն իտիլիր.

. . .

1893 հոկտ. 30

ԹԻՒՃՃԱՐԻԵԷ

Կէչէն հաֆթա զարֆընտա, բիւյամըզտա, էվվելքի հաֆթանընքի կիպի օլուպ, պիր կէօնա թէպէտիւլ իթմէմիշ տիր.

Սէրթ պուղայ մէվարիտաթ վէ սաթրը վուգու պուլմամըշ, վէ չըգան հաֆթա զարֆընտա, վիրուտ իտէն 50,000 քիլէ եուշաղ պուղտայ, ճինսինէ կէօրէ, 15 պուչուգտան 17 ղուրուշա օլարագ սաթըլմըշ, վէ վիրուտ իտէն 40,000 քիլէ կիրզա վէ Աղիմա պուղտայընընն 20,000 քիլէսի, 17տէն 17 ½ ղուրուշա օարագ սաթըլմըշ տըր.

Պունտան մատա, Էվրօբա իշիւն գըյեէսի 19 բարատան 20,000 գըյեէ մրրը, վէ սարֆիեաթը տախիլիեէ իշիւն, քիլէսի 9 տան 9 պուչուգ ղուրուշտան 15,000 քիլէ չարիր (արբա) սաթըլմըշ, վէ չավտաբ իլէ եուլաֆ իւզերինէ մուամէլէ կէօրիւլմէմիշ տիր.

Տազրզա (ուն) կէլինճէ, կէչէն հաֆթա զարֆընտա, մահալը միւսթէլիֆէտէն 5.000 չուվալ կէլմիշ, քեամիլէն սաթըլմըշ, վէ ֆիեաթը 13 բարա բատտէսինտէ պուլունան քէբէք իւզերինէ բէվաճը ախզ ու իթա կէօրիւլմիշ տիր.

Կէչէն հաֆթա զարֆընտա, ֆասուլեա ախզ ու իթասընա թէսատիւֆ իտիլմէմիշ, վէ գըյեէսի 52-54 բարատան 300 չուվալ նօհուտ, վէ սարֆիեաթը տախիլիեէ իշիւն, գըյեէսի 79-80 բարատան 500 չուվալ սուսամ, վէ Էվրօբա իշիւն, գըյեէսի 54-55 բարատան 300 չուվալ, վէ սարֆիեաթը տախիլիեէ վշիւն գըյեէսի 55 ½-56 բարատան 100 չուվալ քի, ճէման եէքիւն 400 չուվալ քէթէն թօհումու, վէ Էվրօբա իշիւն գըյեէսի 41-42 բարատան, 1.000 չուվալ, վէ պուրա իշիւն, գըյեէսի 43 բարատան 100 չուվալ քի ճէման 1.100 չուվալ տախի գուշ օթու սաթըլմըշ տըր.

Պաշլըճա իսլրաճաթ էմթաամըզա կելինճէ, գէչէն հաֆթա զարֆընտա, գըյեէսի 163-165 զուրուչտան, 24 սանտրդ Հաճի Ռէօյ, Զիլէ, Գայսէրիեէ աֆիսօնու, վէ գըյեէսի 3 3/4 զուրուչտան 33 չուվալ եէնի մահսուլ Նիյտէ, վէ 10¼ բարատան 36 չուվալ ճէհրի, վէ գըյեէսի 25 1/4 30 1/2 զուրուչտան 89 չուվալ պէեազ, Էնգարէ, Եօզղատ, Էվէրէք, Նիյտէ, վէ գըյեէսի 23-24 1/4 զուրուչտան 89 չուվալ տաիսի թապրի գալայճըդ, Եօզղատ, Նիյտէ, Գայսէրիեէ, վէ գըյեէսի 20-22 3/4 զուրուչտան, 23 չուվալ սարը, Նիյտէ, Էնգարէ, Էվէրէք, վէ գըյեէսի 8 1/4 14 1/2 զուրուչտան, 14 չուվալ չրզընթը, Գայսէրիեէ, ճալօ, Եօզղատ Էվէրէք քի, ճէվման 215 չուվալ քիթիրէ, վէ գըյեէսի 12-13 զուրուչտան 60 պալեա զապա թիֆթիք սաթըլմըշ տը։

* * *

ԱՂՆԱՄ ԹԻՃԱՐԷԹԻ

Ֆրանսատա եէթիշտիրիլէն աղնամ (գօեուն) էհալինին իհթիեաճաթընա քեաֆի օրմաբզընտան, կէ մէկէքէթի մէզքիւրէնին, մէմալիքի սարիէտէն աղնամ ճէլպինէ միւհթաճ օլտուզունտան, չիմտիեէ գատար, Ֆրանսաեա, էն չօգ ճէնուպի Ռուսիատան գօեուն կէօնտէրիտիկինտէն, 1888 սէնէսինտէն 1892 սէնէսինէ գատար վուգուպուլան գօեուն իսրաճաթը հադընտա, թիճարէթ օտասը զազէթասընտա պազը մէգասիր տէրմէեան իտիմիշտիր։ Մէդասիրի մէզքիւրէեէ կէօրէ, 1892 սէնէսինտէ, Հօճա պէյտէն Ֆրանսաեա 117,000 գօեուն իրսալ իտիմիշտիրիր, պունլարըն ֆիեաթլարը իչպուլուգ ռուպլի իլէ պէշ ռուպլի իզերինտէն հիսապ իտիմէք չարթըյա, պու աղնամ թիճարէթինին, Ռուսիաեա 580-585 պին ֆրանգատան իպարէթ պիր մէպլաղը միհիմ իտխալինէ պախս օլտուզու կէօրիլիր։

Հալպուքի Օտէսատան Մարսիլեա վէ Բարիզ գատար իրսալ օլունան աղնամըն ֆիեաթը մէսարիֆի նազլիեէ իլէ նավլ վէ սիկուրթա իճրէթինին 100տէ 25է պալիզ օլմասըյլա, էքսէր տհվալտէ զալիլէշմէքտէ օլտուզունտան, չունքէյֆիեէթ, Ռուսիատան Ֆրանսաեա աղնամ իխրաճաթընըն լիւզումու գատար թէվէսսիւ էյլէմէսինէ մանի օլուեօրմուշ։

Մարսիլեա իլէ Օտէսա արասընտա իճրա իտիլմէքտէ օլան չուվալ թիճարէթի, մէմալիքի Օսմանիէէնին Ագ Ցէնիզ լիմանլարընա ճէլպ էյլէմէք իմքանը վարիտի խաթըր օլմադտա պուլունտուզունտան, պու պապտէ Ֆրանսատաքի Օսմանլը չէհպէնտէրլէրինին իճրայի թահդզգաթը ամիդա իլէ, ասահպը աղնամը, Ֆրանսաեա հայվան սէվգինէ թէշվիզ իտէէք սուրէթտէ նէշրիեաթտա պուլունմասը իգթիգա էյլէմէքտէտիր։

ԽԱՐԻՃԻԵԷ

ՖԱՍ Վ.Է ՍՐԱՆԻԱ ԻՆԹԻԼԱՖ.

Սրանեա հիւքիւմէթի, հէր տիւրլիւ իհթիմալէ գարշը, հաղըր պուլունմագ իւզրէ, 1889 վէ 1893 սէնէլէրի իհթիեաթլարընը տախի սիլահ ալթընա տավէթ իթմիշ օլտուզունտան, պու թէտպիր իլէ տէվլէթի մուշարիլէյհանը, ասաքիրի մուզաֆասը 80000 քիշիտէն 170,000 քիշիեէ իպլաղ իտիլմիշ օլուեօրսատա, ասքէրի պիւտճէսի տախի, 100տէ 60 բատտէսինտէ թէզաեիւտ էյլիմիշ օլուեօր։

Մէլիլա էթրաֆընտաքի գապայիլէն, հարաքեաթ վէ էթվարը տէֆթէրի աշըմրշ օլտուզու կիպի, Բարիստէ տախի աշըմրշ տըր։

Վիէննա վէ ճիվարընտա գարեաղարզը։ Վէգասինօ գասապասընտա, չիտտէթլի եաղուրլար նիզուլ իտէրէք, սէյրապ հասըլ օլտուզու, վէ Սալէրնօ գասապասընտա սէլլէրին չիտտէթինէ պիրի գարըլըպ, մաղրուգէն վէֆաթ իթտիկի, վէ Ինկիլթէրրանըն Նօրտամբրիօն ապէյտէսի ճիվարընա տախի պիր չօղ գար տիւշտիւկիւ վիէնա զաղէթալարընտա օգունմուշ տուր։

Պէլճիգատա քեային պիր ըուհպան մէքթէպի քեամիլէն եանմըշ տըր, վուգու պուլան խասարաթըն 300,000 ֆրանգը թէճավիզ էյլէտիկի, մահէլլի մէզքիւր զաղէթալարընտա կէօրիլմիշ ալիւր։

ՐԷՍՄԻ

(6854 Նոյեմբեր-Դեկտեմբեր թվականներ)

Օնունճու մատտէ։ — Սէրկիէ մախսուս վարիտաթ, վէ սէրկինին միւտտէթի տէվամընտա վուգու պուլաճագ հասըլաթ իլէ, կէրէք մէսարիֆի իպթիտաիեէսինէ, վէ կէրէք սէրկինին աչըգ պուլունտուզու միւտտէթ զարֆընտա, մէսարիֆի տայիմէսինէ, վէ մաչաթընա միւթեալիդ, վուգու պուլաճագ սարֆիեաթըն մուվաղէնէ տարիբէսինտէ օլուպ օլմասըղընը թէֆթիշի, Ցէվլէթճէ թէնսիպ օլունաճագ պիր հէյեէթի մախսուսէեէ ատա օլաճագ տըր, իշպու հէյեէթ, մէշհուրաթ վէ միւթալէաթընը, Պապը Ալիեէ արզու իշար իտիպ, ֆագաթ էնանի թէֆթիշտէ, մուամէլաթը ճարիյէեէ միւտտիխէլէ իմմէնեէճէքտիր, սէր կիեէ թախսիս օլունան ֆարիտաթ իլէ, սէրկինին էյեամը քիւշատընտաքի հասըլաթըն, վէ ինչաաթ էսնասընտա, վուգու պուլան սարֆիեաթըն, սուրէթի ախզ ու սարֆընը նաթըգ օլմագ իւզրէ, ռէրկինին սէտտի թաիիխինտէն իթիպարէն, պիր սէնէ միւրուրունա գատար, մուհասէպէճի թարաֆընտան, մուհասէպէի գաթիեէ տէֆթէրի պիթթանզիմ, էվրագը միւսպիթէսիյէ պէրապէր Տիվանը Մուհասէպաթա կէօնտէրիլմէք իւզրէ։ Նէզարէթ իթտա իտիլէճէքտիր։

ՖԱՍԼԸ ՍԱԼԻՍ

Սէրկիեէ գապուլ վէ թէշհիր օլունաճագ հէյեեէ տայիր տիր

Օն իրինճի մատտէ։— Սէրկիտէ մամուլաթ վէ մահսուլաթը տախլիեէ թէշհիր օլունաճագ տըր։ Շուգատար քի, էճնէպի ալեաթ ու էտէվաթը զըրաիեէ, վէ սանաիեէ սինտէն, վէ պունլար վասիթասըյլա, իսթիհսալ օլունան մէվատտաան, թէշհիրինտէ ֆաեիտէ մէլհուզ օլանլարըն, էվվէլճէ թէրթիպաթ միւտիրիեէթինտէն պիր տէֆթէրի պիթթանզիմ, նէզարէթճէ թէտգիգ վէ թաստիգ իտիլտիքտէն սոնրա, գապուլ վէ թէշհիրի ճաեիզ տիր, իշպու ալեաթ ու էտէվաթ իլէ մավուլաթընը դանը մէմլէքէթ մալի օլտուզու իրաեէ էտիլէճէքտիր։

Օն իքինճի մատտէ։— Մէվատտը միւդիրէ իլէ պօզուլմաղա միւսթահիտ օլան էշեա գապուլ օլունմահաճագ տըր։

Դապուլ հիյեեէրիի

Օն իչինճի մատտէ։— Կէրէք Ցէրսատէթտէ վէ կէրէք վիլաեաթը Շահանէտէ, էշեանընը գապուլի իչին, գապուլ հէյեեթլէրի թէշքիլ օլունաճագ տըր, Ցէրսատէթ գապուլ հէյեեթինին աղասը, վէ մահէլլի իգամէթի, սէրկի նէզարէթի թարաֆընտան վուգու պուլաճագ արզու իսթիյան իւզէրինէ, պա իրատէի Սէնիեէի, հաղրէթի Բատիշահի, թայեին վէ թախսիս իտիլէճէքտիր։ Թաշրա գապուլ հէյեեթլէրի վէզաեիֆի տախի, մահէլլէրի մէճալիսի իտարէսինէ աեիտտիր։

Օն տէօրտունճի մատտէ։— Ցէրսատէթ գապուլ հէյեեթի Շեհիր Լիմանէթի իտարէսինտէ պուլունան մահէլլէր մահսուլաթընտան թէշհիրի իսթիտաա օլունաճագ էշեանընը գապուլէ չաեան օլուպ օլմասըղընը թաստիգ իլէ, թէրթիպաթ միւտիրիեէթինտէն պէեան օլունաճագ միւթալէաթ իւզէրինէ, իճապընը իճրա էտէճէք տիր։

Օն պէշինճի մատտէ։— Սէրկիտէ էշեասընը թէշհիր իթտիրմէք իսթէեէնլէր, Ցէրսատէթտէ հէյեեթի մախսուսէսինէ, վէ թաշրալարտա մահէլլէրի մէճալիսի իտարէսինէ պիլ միւրաճաա, թէշհիր իթտիրէճէքլէրի էշեանընը մէմալիքի Օսմանիէ մահսուլաթ վէ մամուլաթընտան օլտուզունու իսպաթ իթմէկէ մէճբուր օլաճագ տըր։ Սէրկիեէ էշեա վազ իթմէք իսթէեէնլէր, պուլունտուգլարը գազա վէ եա լիվանընը մէճլիսի իտարէսինէ միւրաճաաթ իտէրէք, իսմ ու չէօրէթ, վէ մահալի իգամէթլէրինի, վէ թէշհիր էթտիրէճէքլէրի էշեանընը ճինս վէ նէվինի պէեան էյլեեէճէքլէր տիր, քէյֆիեէթ գազա վէ եախոտ լիվա մէճլիսի իտարէսի ճանիպինտէն վիլաեէթ մէճլիսի իտարէսինէ իշար օլունաճագ, վէ վիլաեաթ մէճալիսի իտարէսի տախի, թէշհիրի իսթիտաա օլունան էշեաեի կէօնտէրմէզտէն էվվէլ, սէրկի նէզարէթի թարաֆընտան իրսալ օլունաճագ. նիմունէեէ թաթպիգէն, էշեայի մէզքիւրէնին պիր տէֆթէրինի պիթթանզիմ, թայեին իտիլէճէք միւտտէթ զարֆընտա, նէզարէթէ իրսալ էտէճէքտիր, վիլաեաթը Շահանէտէ պուլունան պիլուսմամ իտարէ մէճլիսլէրի, պուլունտուգլարը մահէլլէրին էրպապը սանաեի վէ զըրաաթընտան, էշեա թէշհիր իթտիրմէք իսթէեէնլէրին, իսիմ վէ մահէլլի իգամէթլէրինի, վէ թէշհիր իտէճէքլէրի էշեանընը իսիմ վէ զըյմէթ վէ ատէտ վէ մզգտարընը, վէ քէնտիլէրինին, վէ պու պապտէքի մալիմաթը խուսուսիեէլէրինի միպէյեին, վէ նէզարէթին թալէպ իտէճէկի մալիմաթը սաեիրեի միւշիր, սիւալ ճէվապ սուրէթինտէ, ճէտվէլլէրթան զիմ իտիպ, քէզալիք թայեին օլունաճագ միւտտէթ զարֆընտա, նէզարէթէ իրսալ իտէճէքլէր տիր։

Մահէլլէրի էրպապը սանաեի վէ թիճարէթ վէ զըրաաթընը միւթեահիզանընտան, հիւքիւմէթի մահէլլիեէ թարաֆընտան թէնսիպ օլունաճագ իքի եախոտ իչ քիչինտէ իճապ, մէճլիսի իտարէեէ ճէլպ իլէ մալիմաթլարընա միւրաճաաթ օլունաճագ տըր։

Օնալթընճը մատտէ։— Մատտէի սապգա մուճիպինճէ, կէօնտէրիլեճէք նիմունէլէրէ թէվֆիգէն, կէլէճէք ֆէտֆթէրլէրէ գապուլ օլունան էշեանընը իրսալ իչին, հէր վիլաեէթին, Ցէրսատէթճէ օլան մէսաֆէսի նազարը իթիպարէ ալը նարագ, դանը թարիխտէն գանը թարիխէ գատար կէօնտէրիլճէճէկի, ճանիպի նէզարէթտէն, վիլաեաթա թէպլիգ վէ իշար օլունաճագ տըր։

Օն եէտինճի մատտէ։— Ցէրսատէթ գապուլ հէյեեթի, վէ թաշրալարան մահէլլէրի հիւքիւմէթի մարիֆէթիյլէ, կէօնտէրիլմէեէն, վէ եախոտ Ցէրսատէթ գապուլ հէյեեթի, վէ եախոտ հիւքիւմէթի մահէլլիեէ թարաֆընտան, իթաիտիլմիշ թաստիղնամէսի պուլունան էշեա, սէրկիեէ գապուլ ի տիլմէեէճէքտիր։

Օն սէքիզինճի մատտէ։— Սէրկիեէ թէշհիր օլունմագ իւզրէ, կէօնտէրիլճէճէք մահսուլաթ վէ մամուլաթ ասհապընը իսիմ վէ չէօրէթ վէ մահէլլի իգամէթինի, վէ

իչպու մահսուլաթ վէ մամուլաթընհուսուսէ կէլտիքլէրի մահէլլ վէ արագի իլէ, իմալ իտիլտիքլէրի մահէլլ վէ եա ֆապրիգալարընը իսմ ու քէյֆիեէթլէրինի։ Վէ պունլարընմահէլլէրինտէքի պահալարընյա, մահէլլի իխրաճ վէ սարֆլարընը միւպէյեին, նէզարէթտէն կէօնտէրիլճէճէք նիմունէ վէ թալիմաթա թէվֆիգէն պիրեր պէեաննամէ բապթ իտիլճէճէկի կիպի, տէնքլերին իւզերինէ, էշեանընը կէլտիկի մահէլ վէ ճինսինի միւշիր, պիրեր բուսուսլա տախի նիսապ օլունաճագ տընը։

(Տէվ-Դ)

* * *

Գօլերա խասթալընընը հէնուզ ալեամէթլէրի կէօրիլտիկիւ զէմանտա, հիւքիւմէթի Սէնիեէ ճանիպինտէն, տէվայիրի պէլէտիեէտտէ պիրեր հէյեեթի սըհհիեէ թէշքիլ օլունտուզու, վէ պունունլա պէրապէր, գօլերատան միւսապ օլան խասթեկեանընը, ամբպպաեի խուսուսիյեեէ տախի միւրաճաաթլէ քէնտիլէրինի թէտավի իթտիրճէճէքլէրի, էվվէլ ու ախիր զաղէթալարլա նէշը ու իլան իտիլմիշ լտի, իշպու հէյեաթը սըհհիեէնի թէշքիլ իտէն ամբպպա, մէվտու էօհտէի մէէմուրիեէթի օլան վէզայիֆի քէմալի շտիզդաթ վէ իթթինա իլէ իֆա իթմէքտէ օլտուգլարը կիպի, զաթէն ամբպպաեի միւսթախտէմ, մէքթէպտէն տիրլօմալարընը ալտըգլարը սըրատա, ինսանիեէմէ խըտմէթ, վէ պագտըգլարը խասթեկեանա, մուզայրի սըհհէթ տավրեէ իթասընտան միւճանէպէթ էտէճէքլէրինէտ եէմին իթմիշ պուլունտուգլարը մալիւմ իսէտ, չանէտ իշլերինտէ էսէրի թէսամիհ օլարագ, էմրի թէտավիտէ գուսուր իտէնլէր օլտուզու հալտէ, խասթալարընը, ագրապա վէ թէալլիւգաթը թարաֆլարընտան միւսապ օլտուգլարը տէվայիրի պէլէտիեէեէ, վէ Շեհիր էմանէթինէ, վէ եախոտ Ցախիլիեէ նէզարէթի ճէլիլէսինէ միւրաճաաթ, վէ իսպարը քէյֆիեէթլէ պէսի չէքվա իթմէլէրի, վէ պունունլա պէրապէր, էվվէլճէ տախ իլան օլունտուզու վէճհլէ, հէրքէս խասթալընընը։ Վէ խասթասընը իսթէտիկի թապիպէ միւրաճաաթլէ, թէտավի իթտիրմէքտէ սէրպէսթ վէ մուխթար օլտուգլարը իլան վէ իխթար օլունը։

ԹԷՎՃԻՀԱԹ

Կիրիտ վէ Ճէզաեիրի Պահրը Սէֆիտ վիլաեէթլէրի գաբու քէթխիտալրընը, մուհաճիրլիյ զօմխիօնու ազասընտան, սաատ։ Շաքիր էֆ։ հաղրէթլէրինէ,

Կիրիտ վիլաեէթի իսթինաֆ մահքէմէսի Միւտտաի Ումումիլիկի, Հանեա պիտաեէթ մահքէմէսի բէյիսի սապրգ իզզ։ Ճէվաբէթ էֆ,եէ։

Հանեա պիտաեէթ մահքէմէսի բիեաստէթի, Դանտիեէ պիտաեէթ մահքէմէսի բէյիսի սապրգ իզզ։ Հաղրը էֆ.եէ։

Դանտիեէ պիտաեէթ մահքէմէսի բիեաստէթի, մահքէմէի մէզքիւրի Միւտտաի Ումումիսի, սապրգ իզզ, Միւհէտտին էֆ.եէ։

Դանտիեէ պիտաեէթ մահքէմէսի Միւտտաիի Ումումիլիկի, վիլաեէթի Միշարիլէյհա իսթինաֆ մահքէմէսի պաշ քեաթիպի, սապրգ Լամի էֆէնտիեէ։

Հըլլէ սանճաղը միւթեսարրըֆլըղը, Սըէրտ միւթեսարրըֆը, սաատ։ Սայիտ բաշա հաղրէթլէրինէ,

Սըէրտ սանճաղը միւթեսարրըֆլըղը, Հըլլէ միւթեսարրըֆը սաատ։ Ալի Ռիզա պէյ էֆ.եէ։

Հիւքիւմէթէ այիտ խուսուսատտա հիւսնի խըտմէթ վէ զալրէթի կէօրիլէն, Մամուրէթիլ Ազիզ

(Խարբերդ) թիւճարընտան, քէ-թուվէթլու թորոս էֆենէ բիւթ պէի բապիա,

Գարահիսարը Սահիպ պիտաեէթ մահքէմէսի միւտաիի ումումի մուավինլիկի, վիզէ պիտաեէթ մահքէմէսի միւտաիի ումումի մուաշինի սապրգ, Իպրահիմ պէյէ,

Վիզէ պիտաեէթ մահքէմէսի միւտաիի ումումի մուավինլիկի, հէյլեէթի իթհամիեէ զապթ քէթկէսինէն, վէ մէքթէպի հուպնուզու Շահանէ մէկթուբնարընտան Իպրահիմ պէյէ թէֆվիզ պուրլուլուշտուր։

* * *

ՆԻՇԱՆ

Ֆրանսա մէճլիսի մէպուսանը աղասընտան օրուպ, 1890 սէնէսին տէ քիչատ օրուանան սէրկիի ումումի միւտիրլիկինտէ պուլունմուշ օլան ճօրճ Պէլժէեէ պիրինճի բիւթպէտէն Մէճիտի,

Բէհանդրի միթէսարբքը սատ. Ապտիլ Վէհապ բաշա հազրէթլէրինէ իքինճի բիւթպէտէն Օսմանի,

Ամէսի տիվանը Հիւմայուն, մուրթէհայիղանը խիւլաֆասընտան, սատ. Բէշիր, վէ Տուլունու Ումումիեէ մէքթուպճուսու Մէհմէտ Սատի պէյ էֆէնտիէ հազարաթբյլա, մէքթուպլի տախիլիեէ պաշ քիթապէթի մուավինէրինտէն, սատ. Ֆուատ պէյ էֆէնտէ իշինճի բիւթպէտէն Օսմանի,

Պրուսա թիւճարընտան Մորդ. օղլու Տիգրան էֆէնտիէ պէշինճի բիւթպէտէն Մէճիտի։

Մէքթէպի թրպիյէի Շահանէ պաշ քեաթիպի, վէ ճէրիտէի պահրիեէ պաշ մուհարրիրի սատ. Վէհպի էֆէնտէ իշինճի բիւթպէտէն Մէճիտի Նիշանը զինանարը իհսան պուրուլմուշ տուր։

ՏԱԽԻԼԻԵԷ

Օսմանը պանգասընտա, միւն հալ օլան պիր գաչ խրոմէթ իշին, իմթիհան վերմէք իզրէ, իսիվէրինի գայտ իմտիրմիշ օլան 76 քիս չնէէն, կէչէն ճիւմաա կիւնիւ իճրա զրլընան միւսապազա իմթիհանընտա։ Եալընըզ 55ի իմթիհանա տախիլ օլտուղու, վէ էն զիեատէ իսպաթը լիեագաթ իտէնլէր. կէլէճէք-ճիւմաա կիւնիւ իշին։ Լմէքբար տավէթ իլէ իքինճի տէֆա օլարագ, միւսապազա իճրա գրլընաճաղը իշիտիլմիշտիր։

—Կէչէն սէնէ իզմիր բիւցասընա 3290 քիւֆէ աֆիոն կէօնտէրիլմիշ իքէն, պու սէնէ. մէզքիւր բիացաեա վիրուտ իտէն ոֆիոնուն մըզտարը, եալընըզ 825 քիւֆէեէ պալիզ օլմուշտուր։

—Կէչէն բազար կիճէսի, Այտընտա Թիմուրճիլէրտէ եանդընը զուհուրիյլէ, 20 պապ տիւքքեան եանմըշտը։

—Էվվէլքի կիւն, ումումի տէ ֆայիրի միլքիեէ վէ ասքէրիյէեէ պիր մաաշ իթասընա պաշլանմըշտը։

—Ուրլա իլէ Զէյմէ արասընտա, պազը եօլճուլարը սոյմաեա ճիւրաթ իտէն էյզրեատան օլմալարը իւզէրինէ, մէճհուլ իլ ահվալ պազը էշիաս թահթը թէվզիֆա այընմըշտը։

—Տէօրթ գրթա ֆըրգաթիյն, վէ պիր գրթա Գօրվազօրտան իպարէթ, պիր Ինկիլիզ ֆիլօսունուն, էվվէլքի կիւն, Մէլանիք լիմանընա վիրուտ էյլէտիկի, վէ սէֆաեին տէն թօրլար աթըլարագ, իֆայիրէսմի սէլամ օլունմասըյլա գալէաի Շահանէտէն տախի, մուգապէլէ օլունտուղու, չէհրի մէզքիւրտէն պիլտիրիլմիշ տիր։

—Շամ-Պիրէճիք տէմիր եօլու իմթիեազընը Շամ-Հօրան տէմիր եօլու չիրքէթինէ տէվրու ֆէրաղ էյլէմիշ օլտուղու պէեանընյլա, չիրքէթի մէզկուրէ նիզամնամէի տախիլիսինճէ, իճրասը լազըմ կէլէն թատիլաթատանիր։ Շամ Պիրէճէք տէմիր եօլու սահիպի իմթիեազը, Եուսուֆ Հապիպ Մըթրան էֆ. թարֆընտան կէօնտէրիլէն մէքթուպլէ, նիզամնամէ լայիհասը իւզէրինէ նէ նաֆաա նէզարէթի ճէլիլէսին ճէ, իճապ իտէն թատիլաթ պիլիյգա, սուրէթի թատիզի Պապը-Ալի ճանիպի սամիսինտէն իսթիյզան օլունմուշ իտի։

Պու տէֆա ճէվապէն, նէզարէթի միւշարիլէյհատա չէրէֆթիրիտ իտէն թէզքէրէի սամիսինտէ նապը վէքեալէթբէնահիտ, չիրքէթի մէզպուրէնին նիզամնամէի տախիլիսինճէ, իմթիեազը մէզպուրուն, չիրքէթէ տէվրօլունմասընտան տօլաեի, իւչ մատատէնին թատիլի լազըմ կէլիպ, պունլարտան պիրինճիսի չիրքէթ իւնվանընընը, մէպ հուսուսունանէհ օլան Շամ Պիրէճիք տէմիր եօլունա տախի. շամլ օլմազ իւզրէ, Սուրէէ-Ֆրաթ-Օսմանը տէմիր եօլլարը չիրքէթինէ թահվիլի իքինճիսի չիրքէթ սէրմաեէսինին 10 միլիօն ֆրանգ տան 15 միլիօն ֆրանկա իպլաղը, վէ 3 իւնճիսիս չիրքէթի մէրգումէ մէճլիսի իտարէսինէ պիր ըէյիսի սանի ինթիխապ օլունաճաղընա տաիր օլան ֆըզրանընը, պիրաէն իւչէ գատար, ըէյիսի սանի ինթիխապ օլունաճաղը սուլթինտէ, թասհիհի խուսուսլա ընտան իպարէթ պուլունտուղու անաշլարագ, իմթիեազը մէզպուրուն պերվէճճի իսթիտա Շամ-Հօրան թիմուրեօլու չիրքէթինէ տէվրինտէ պիր պէս կէօրիլմէտիկի կիմի, չիրքէթի մէզպուրէ նիզամնամէի տախիլիսի իւնվանընընը, Պէյրութ-Շամ-Հօրան վէ Ֆրաձ իւզրինտէ վագը. Պիրէճիք տէմիրեօլրը Օսմանը անօնիմ չիրքէթի սուրէթինտէ թասհիհի միւնասիպ, վէ թասհիհաթը սայիրէ տախի, Էվվելուտ օլան չիրքէթէ, մէպհուսունանէհ օլան, Շամ Պիրէճիք տէմիր եօլունուն տէվրինտէն միւն պահս օլարագ, իճապը մասլահաթա մուվաֆիքզգ կէօրիւնմիշ, վէ Տարիւլաճէզէ իշին, պիր խրոմէթի միւֆթէխիրէ օլմագ իւզրէ, նիզամնամէնին չիրքէթէ թէսլիմինի միւթէագիպ, 1500 Օսմանը ալթընընը, չիրքէթ նամընա օլարագ, Հիւքիւմէթի Սէնիեէ էմրինէ իթա իտիլէճէկինէ, վէ պունտան պաշգա, մէզքիւր Տարիւլաճէզէեէ, խաթթը մէպհուսուն իմթիեազը միւտտէթինճէ, սէնէ պէսէնէ միւնասիպ վէ խաթթն ճէսաէթ վէ էհէմմիեէթիյլէ միւթէնասիպ մըզտարոա պիր մէպլաղը իթասը իշին տախի, մէզքիւր չիրքէթին թէահիւտինի իսթիհսալէ սարֆը մէսաի էտէճէկինէ տաիր, նէզարէթի միւշարիլէյհա մարիֆէթիյլէ, չիրքէթի մէրգումէ վէքիլի Մ. Գաբուրալ թարաֆընտան, պիր գրթա թէահիւտ սէնէտի ալընմըշ օլտուղունտան, սուվէրի մուհարրէրէ վէճճլէ, մուամէլէի լազըմէնին իֆասը Շուրաի Տէվլէթ թանզիմաթ տաիրէսինտէն գալէմէ ալընըպ, մէճլիսի վիւքէլատա գըրաաֆ օլունանմազպաթատա կէօսթէրիլմիշ օլտուղու պէեանը ալիսիյլէ, պէր մուճիպի գարար իճապընընը իֆասը էմր ու իշար, վէ մէզքիւր Նիզամնամէ տախի թիսեար պուլուրմուշ, վէ Նաֆաա նէզարէթինճէ տախի, էմրի թաստիգէ ալտ մուամէլէ տեբտէսաթի իֆա պուլունմուշտուր։

ՏԷՀՇԷԹԼԻ ՊԻՐ ԵԱՆԴԸՆ

Վերիտ օլան պիր թէլէկրաֆլարտան մաէթթէէսիւֆ անլաշըլըոըընա կէօրէ, կէչէն բազար կիճէսի, Պօլու գասապասը չարշըսընտան աթէշ զուհուր իտէրէք բիւգկեարընը չիտտէթլէ էամէսինտէն, վէ չարշընը թէչքիլ իտէն պինալարընը բէք սըգ պուլունմասընա մէպնի, թէվսիի տայիրէի սիրաեէթ իտէրէք, սապահա գատար տէվամ իթմիշ, վէ սարֆ օլունան իղտամ վէ զայլէթէ բաղմէն, 450 տիւքքեան իլէ 200է եազընը խանէ եանտըզտան սոնրա սէօնտիրիլէպիլմիշտիր։

Շու տէհշէթլի էանկընընը իսթիխպարընը միւթէազըպ, մուսապիյնին միւնասիպ մահէլլէրէ եէրլէշտիրիլմէլէրիյլէ պէրապակր թէհլիքէսիզճաճլարը իչին մաղամը [illegible] Գօլու միւթէսարրքի վէրիլմիշտիր։

ԳՕԼԷՐԱ

Լէհ իլ համտ պու կիւնէ գատար տախի, պիմամխանէտէ հիչ մուգուաթ զուհուր իթմէմիշտիր. տիւնքի իլանտան սոնրա, Սէլիմիէ գըշլաի Հիւմայունտա 2, Մէճիտիէ վարօրու Հիւմայունտա 1, Պահրիեէ թիրի կէօկէրթէ թազըմընտան 1, Պահրիեէ Նիզամիեէ պէշինճի ալաեընտան 1, Պագը Սէրասքէրի նազլեէ թապուրունտան 2, Բըխթըմ գումրանեասը մուհաֆազասընա մէպմուր, ժանտարմա էֆրատընտան 1, Հայտար Բաշա գօրտօնունտաքի ժանտարմա էֆրատընտան 1, Իսկիւտարտա Զաթալճա խսթիհքամը էֆրատընտան 1 քիչի միւսապ օլուպ, էսկի խասայարտան 5ի վէֆաձ էյլէմիշ, վէ խարիճէն, Խասքէօյտէ 10. Դասըմ Բաշատա 1, Սէլիմիեէ ճիվարընտա. Խավագտա 1, Իսկիւտարտա 1, Սէլէմիեէտէ 1, Թաղսիմէտ 1, Ալի Պէյ քէօեիւնէտ Թուղլա ֆապրիկասը ամէլէսինտէն 1, Տօպուզուն ճու տաեիրէ թանզիֆաթ ամէլէսինտէն 1, Աեազմա գաբուսունտա 2, Պէշիքթաշտա Քէօյ իշինտէ 1, Գուզկունճուգտա 1, Մազրի քէօյունէ 1, Ունգարանընտա 1, Մէքթէպի Թըպպիեէ խէտէմէսինտէն 1, Աեա Սոֆեատա 1, Սարաճխանէ պաշընտա 1, Խօճա Բաշատա 1, Եուսուֆ Բաշատա 1, Տէմիր Դաբուտա 1, Եէնի պաղչէ Ղուրապա խասթախանէսինտէ 2, Շէնքիլ Համամընտա 1 քիչի միւսապ օլուպ, իշպու խասթալար միեանընտան, վէ էսկի միւսապէյնտէն 17ի վէ ֆաֆ իթմիշ. վէ տիկէր խասթալարընն ահվալը սըհհիեէլերի եօլունտա պուլունմուշ տուր։

Ֆի 1 Նոյեմբեր, սէնէ 309

* * *

Լէհ իլ համտ, պու կիւնէ գատար տախի, պիմամխանէտէ հիչ մուգուաթ զուհուր իթմէմիշտիր. տիւնքի իլանտան սոնրա, Սէլիմիեէ գըշլաի Հիւմայունտա 3, Սիլահտարաղատա բըխթըմ գօրտօնունտա, ժանտարմա նէֆէրաթընտան 2. Պագը Ալի ճիվարընտա թօմրուգ տաիրէսինտէ 1, Իտարէի Մախսուսէ մավօնալարընտա 1 միւսապ վէ էսկի խասթալարտան, Հայտար Բաշա խասթախանէսինտէ 1, Մալթէբէ խասթախանէսինտէ 1, Պահրիեէ մէրքէզ խասթախանէսինտէ 1 վէ ֆիեաթ վուգու պուլմուշ, վէ խարիճէն, Ոն Դարանընտա 1, Խասքէօյտէ 8, Թավուգ Բաղարընտա 3. Դասըմ Բաշատա 2, Պէյօղլունտա 1. Օրթա Քէօյտէ 1, Պալաթտա 1, Մահմուտ Բաշատա Զավուշ Պաշի խանընտա 1, Սիլահտար Ադատա բըխթըմ գումբանեասը ամէլէսինտէն 1, Դասըմ Բաշա թանզիֆաթ ամէլէսինտէն 3, Տէմիր Դաբուտա 3, Գումգաբու Նիշանճա մահէլլէսինտէ 1, Իսկիւտարտա 2, Ֆաթիհտէ 1. Սալզըմ Սէօկիւտտէ 1. Պապը Ալի ճիվարընտա Լալա Խայրէտտին մահէլլէսինտէ, պէքեար օտալարընտա 1, Եուսուֆ Բաշատա 1, Թէրսանէ ամէլէսինտէն 1 քիչի միւսապ օլուպ, իշպու խասթալար միեանընտան, վէ էսկի միւսապէյնտէն 16 քիչի վէֆաթ իթմիշ, վէ տիկէր խասթալարրն ահվալը սրհհիեէլերի եօլունտա ճեբեեան իթմէքսէ պուլունմուշ տուր։

Ֆի 2 Նոյեմբեր, սէնէ 309։

ԲԻԱՅԱ.

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱԸ

Նոյեմբեր 3

Գօնսօլիտե	Դրշ.	Փրչ.
Պու սապահ աշըլտը	24	10½
Սէրի Ա . . . . Լ. Ի.	55	75
» Պ . . . . » »	34	25
» Ս . . . . » »	23	62
Թահվիլաթը Օսմանլիյէ	83	35
Շըմէնտիֆէր Ֆր.	88	³/₈

ԱԳՍԻՕՆԼԱՐ

Պանգ Օթօման. . . Լ 0	584	62
Գրէտի Լիոնէ . . . . »	757	50
Ըէժի . . . . . »	17	22½
Թրամվայ Լր	587	

ԱԳՃԷ ՖԻՆԱՆՍԱԼԱՐԸ

Օսմ. լիր. 100-ը. տան	Դրշ.	Փրչ.
Սիմ մէճիտիյէ	107	35
Մէթալիք	98	
Պէնկիք	106	
Ալթընըզ	102	20
Ինկիլիզ լիրասը	110	6
Ֆրանսըզ »	87	18
Յօղ	89	30
Թասֆիյէ	18	
Դարպոն գաեիմէսի . .	8	66

ԳԱՄՊԻՈ

Լօնտրա	109	32
Փարիս	22	95

ԻԼԱՆ

Պողազ իշինէ, Պուհաճի քէօեիւնէ վարը իսկէլէսինէն իքի ադամ ըղա մէսաֆէտէ, Շէվքէթ բաշա արասը տինմէքլէ մարուֆ, 60 վէ 62 նօմէրօլար իլէ մուրազ գաբ, պիր թարաֆը լէպիտէրեա, վէ պիր թարաֆը Պոլթա լիմանը ճատտէ. ի, վէ պիր թարաֆը Գօրու ճատտէսի, վէ պիր թարաֆը թարիգ ամ իլէ մահտուտ, ճէման, 30,000 զըրա մըզ տարը, հավատար վէ լաթիֆ, վէ հէր ճիհէթի տէնիզէ նազը արսա, վէ պաղչէնին տախիլինտէ, վէ սահիլի տէրեատա իքի գաեըզխանէ վէ 25 խաթվէ իլէրուտէ իքի օտա վէ պիր թաշօճաղը, վէ իքի քէպիր գուեու, վէ քէզարսաի մէզքիւրէ տախիլինտէ, իքի ճէսիմ սահրինճ, վէ տէօրտ հավուզ, վէ պիր քէտարկիր ախբը, վէ իքի օտալը պիր քէօշք, վէ իքի սուխաղինէսի, վէ պիր պուլուգ մասուրա մահ լէզիզ, վէ պիլ ճիւվէ էշճարը միւսմէրէ վէ զայրի միւսմէրէսի, վէ ճէվանիպի էրպասը ալվար իլէ մուհամ օլարագ. մէզքիւր տիլքիշա արսա սաթըլըգ օլտուղունտան, թալիպ օլանլարա թօքտան, վէ եախօտ բարչա բարչա ֆիրուխթ օլունաճաղը մուգատէմա նէշրու իլան իտիլմիշ իսէտէ, Հահէլլի մէզքիւրուն, պու տէֆա բարչա բարչա օլարագ սաթըլմասը գախիէն գարարլաշտրրըլմըշ, վէ ի ճապ իտէն խարիթասը տախի թանզիմ գըլընմըշ օլտուղունտան, սաթըլան արսանընը պէտէլի, Լամիեէթ սանտըղընա թէսլիմ օլունաճաղը, վէ թէսհիլաթը միւմքինէ տախի իճրա օլունաճաղընտան, վէ արսաի մէզքիւրու, վէ խարիթասընը կէօրմէք արզու իտէնլէրին, զաբեէի մէզքիւրէտէ. Լամիեէթ սանտըղը միւտիրի, էսպագ Ֆըրէնք զատէ սատ. Ցակոբ էֆէնտիէ միւրաճաաթ իթմէլերի իլան օլունուր։

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ

ՏԱՐԵՑՈՅՑ 1894

Հրատարակիչ ՆՇԱՆ Կ. ՊԷՐՊԷՐԵԱՆ

Մա մէմնունիյէէ պէեան վէ իլան իտէրիզ քի, պու տէֆա Պէրպէրեան Նշան էֆէնտինին զայրէթի, վէ պաղը զէվաթընտա համիյէէյլէ, պալէատաքի սէրնամէ իլէ, վէ 368 սահիֆէէն իպարէթ օլտուղու հալտէ պիր Օրացոյց թապ ու նէշր իտիլէրէք, եալընըզ 6-չար ղուրուշա սաթըլմագտա տըր։

Պու սէնէ Պաղտատլեան էֆէնտի մաթպաասընտա, էնվալի մալիմաթը միւհիմմէեի չամիլ օլտուղու հալտէ թապ իտիլէն կիւզել պիր Օրացոյց, եալընըզ 40 բարաեա օարագ սաթըլմագտա օլուպ, վէ պու. սուհուլէթի ազիմինէ սէպպէպ, հէրքէսին Օրացոյց չըգարմաեա սէրպէսթ օլմասը օլմուշտուր։

ՆՈՐ

ՕՐԱՑՈՅՑ

1894

ԹՈՒԱԿԱՆԻՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Կ. ՊՈԼԻՍ

ՑՊԱՏԳՐ. Գ. ՊԱՂՏԱՏԼԵԱՆ

14, Սուլթան Համամ ճաստէսի 14.

Սոյն Օրացոյցն որ հրատարակուած է Հաւատակաց Կրօնական Նախարարութեան հրամանաւ կը պարունակէ ի դիւրութիւն եկեղեցական երգեցողութեան աւուր պաշտօնի բոլոր շարականներն ճգրիտ ըստ կարգաւորութեան Տօնացուցի։

Որպէսզի Օրացոյցն առ հասարակ ամէն կարգի ազգայնոց օգտակար հանդիսանայ, ներմացեալ է Վիճակագրական այլ եւ այլ կարեւոր ծանօթութիւնք, ինչպէս՝ Օսմանեան Կայսրութիւն, Աւազանի Կայսերական պալատան, Նախարարք Բ. Դրան, Մեծ Պաշտօնատարք Մայրաքաղաքիս, Հրամանատարք բանակաց, Կուսակալք նահանգաց եւն. Ցտուկ կառավարչութիւնք Օսմանեան Դեսպանք եւ Նուիրակք յօտար երկիրս, Դեսպանք եւ Հիւպատոսք օտար Տէրութեանց ի Կ. Պոլիս եւն. Ընդհանուր ցանկ Հայազգի Ասիճանաւորաց եւ Պաշտօնէից Օսմ. Տէրութեան։—Հայրապետութիւն Հայոց, Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ, Ազգ. Կեդրոնական Վարչութիւն, Տեսուչ Խորհուրդ եւն. Պատրիարքութիւն Ս. Երուսաղէմի, Առաջնորդութիւնք ի Թուրքիա, Հովուութիւնք եւ Կաթողիկոսութիւնք։ Ասոնցմէ զատ կը պարունակէ նաեւ ընդհանուր ցանկ մը հայոն Կաթողիկոսաց, Պատրիարքաց, Եպիսկոպոսաց եւ Վարդապետաց՝ որ ի Թուրքիա, ի Ռուսասան, ի Պարսկասան եւ այլուր յորում նշանակուած են ծառայութեան կարգաւ որ Կաթողիկոսէ ծառայութիւնը եւ այժմ ուր պաշտօնավարելը կամ ուր քնակիլը։ Իսկ Վարդապետները նշանակուած են այբուբէնի կարգաւ, բոլոր մանրամասնութեամբ։ — Հռովմէական Հայ Հաւատակութիւն, Կաթողիկոս - Պատրիարքութիւն, Արքեպիսկոպոսութիւնք, Եպիսկոպոսութիւնք, Կեղր. Վարչութիւն։ — Բողոքական հայ հաւատակութիւն։ Ազգապետութիւն։ եւ Եկեղեցական միութիւնք։ — Պատրիարքութիւն եւ ազգապետ։ — Ընդհանուր ցանկ հայ բժշկաց իրենց բնակութեան տեղերով։—Հայ փաստաբանք Օսմանեան եւ խառն դատարանաց, իրենց հասցէներով։ — Ազդ։

ԳԻՆ 40 ՓՐՇ.

Պաղչէ գարուսընտա ճէլալ պէյ խանը իթթիսալինտէ ԵԱՎՐՈՒԵԱՆ վէ ԻՍԱԳՈՒԼԵԱՆ էֆէնտիլերին 10 նիւմէրօլու իտտարէ չաեը նամ մաղազալարընտա ճավանընը վէ Զինին էն ալէա վէ նէֆիս չայլարընտան քիւլլիյէթլի սընփարըշլար կէլմիշ տիր։ Պունլարընը լէզզէթի, նէֆասէթի, հասիյէթի վէ էհվէնիեէթի ճիհէթի իլէ հէրքէսէ բէգապէթ իթմէքտէ վէ բազարլըգա մահալ պըրագմագոզընը միւշթէրիլէր մէմնուն իտիլմէքտէ տիր։

Մէքթէբիւր չայլարտան մէմալիքի Շահանէնին պիլ ճիմտէ չայէը տիւքքեանլարընտա պուլունուր։

Պալատէքի ալէամաթը ֆարիգանընը չըգմըշ օլան թագլիտինտէն սագընըլարագ թավսիյէ էտիլիր։

ԱՐՈՒԵՍՏ

ԼՈՒՍԱՆԿԱՐԶՈՒԹԵԱՆ

Ուսանելի 10 օրէն

Յուրինչ

ԿԱՐԱՊԵՏ ԲԱՌԱՐԵԱՆ

Դին 2 ղրուշ

Կեդրոնատեղին է «Մաղիկ» շաբաթաթերթի խմբագրատունը, Կ. Պոլիս, Պահչէ գարու, Շէյխիւլ Իսլամ խան։